

մերձաւոր կողմերն կարգաւորեալ կը լուսաւորուին,
սասարկե անձրեւեարուն եւ ձեռն՝ հարի կը լցայ
կաթ փակել՝ ըստ հետեւորդի մթոյ մէջ նախիւ.
կամքմ ուղաւ որ ցուրու կաթիւնեան վրայ կաթիւ:
Սակայն կերեւայ թէ լասոյն պայպէս նուազ ու
տեսր բԱՄԸ դիմանմք ի՞ու զուի:

(Հ-ՀՅԱՆ-ԴԵՒՅ)

ԲԱՆԱՍՏԵՂՑԱԿԱՆ

Հ Ր Ո Ժ Ե Զ Ց

(Ալիքրէ Քենիսամիջ:)

Դու պար ասճանքով դպի ի ճոկ նոսիք
Եւ ծուռեմ կապուտ կոնսեներ նետ, —
Բաց քո ափն, առուակ, ես չեմ զայ թթաւ,
Հքածետ եմ տալս ցեղ արդէն յաւէտ:

Դու ոռոգելով զաշտեր ու մարգեր,
Կը փոփով ինչպէս ապմիտու մի զնս, —
Խայց քո ափն, առուակ, ես չեմ զայ թթաւ,
Հքածետ եմ տալս ցեղ արդէն յաւէտ:

Սյստեր ինչպէս միշտ կը շօշէ կազմին,
Ըստեր մէջ բարտին կը ծքայ վէտ վլս,
Ֆաղիկներ մէջ կը բազայ մողոն ...
Ես միայն այսներ չեմ լին թթաւ ճան:

Մրաթածան լուսնան ու թթթուն ըռենմ
Այսներ լորդ մէջ կը նաղան յաւէտ,
Ես միայն, առուակ, ափնը չմի տեսնի,
Ես միայն այսներ չեմ լին թթաւ ճան:

* * *

Ե Ր Կ Ո Ւ Գ Ո Ր Դ

(Մարա վարդարակից:)

Աւագի վերայ վշատանչ, տրուում
Պանկած եւ երկու թարշամած վարդեր,
Սրբն մերջնն ծիրանի ցուրով
Ժածկում է տոցա գունաւ թեռթիկներ:

— Իս մասաղանաս հարս գուսանքով
Խոր սրբասարքի կը կորսէն,
Եր անոն սիրով ու նընանդիւնեար
Նորա վաֆկաւն միքս էր բարախուու:

— Տը վուուր անշատման սրտայոյդ ժամին
Խեղծ նարսի կրծից պակից իսօ վիսան,
Եր պանկած էր նա նամգիս զազաղում,
Սոմերի լուսու, պատ' որպէս ազնն:

Աւագի վերայ վշատանչ, տրուում
Պանկած եւ երկու թարշամած վարդեր,
Եւ նոցա գունաւ թթթունի վերայ
Հանգչում են մողիկ մուտքի նըշովնն:

ԹԹԳՄ. ԱՆՈՓՐՈՒՍ ԱՆՈՓԵԱՆ.

ՆՈՐ-ՆԱՌԱՆՀԵՒԱՆԱ.



Ա Ր Ո Ւ Ե Ս Գ Ի Ց Ա Կ Ա Ն

Փ Ո Մ Ց Ա Յ Ա Յ Ա



ամացցներուն հին
պատմութիւնն իւր
լրութեան հա-
սաւ, երբ ճօճա-
նակը գտնուեցաւ,
Ցայն վայր ժամա-
ցցները՝ թէեւ
ցերկորդական
մասուն արուես-

տակերտ գործիւներ էին, պատ ամենայնիւ ժա-
մանակն ուղղութեամբ եւ ճշգութեամբ չա-
փելու տականին անկարող էին վասն զի ա-
ռանձքըն կրկին մասերը զերով իրա-
րու ընթացից աւելի արգելուք կը գնէին քան
թէ կաննաւորութեան նոպաստ կը մատուցանին:
Ըսդ հակառակն օճանակը, որուն շարժումները
ընական հաստատ օրէնքէն առաջ կու գան, պա-
նինը ըստ օրինաց անիւա մարմնոց, ազատ դրից
մէջ կախուած կը կատարէ իւր ընթացքն ազատ
եւ անարգել: Բայց հարի էր նախ պյ բնական
օրէնքը յայտնել, որ եւ յայտնուեցաւ իսկի ձեռն
իհապացի իմաստոնց՝ հոչազարդն գալիլէոսի:
Ըստ ծանօթ աւանդութեան մը 1583ին երբ
Գալիլէոս Փիզայի Մայր եկեղեցին կը գտնուէր, իր
բոլոր բովանդակ մատրութեամբ տեսանելի եւ
շատ անտարբեր առարկայի մըն էր դարձուցած:
Առանց միտ դնելու նուիրական արարողութեանց
եւ քաղցրանուագ երգոց, մոնից լուսափիռ
փայլմանց եւ բարեկազատ հաւատացելց խուռն
բազմութեամ՝ Գալիլէոս իւր հայեցուածքով
կը հետեւ եր անդուդ հատ ձեղուանէն կախուած
բազմաստեղնեան զահի մը մերմ շարժման: Այս
շարժման մէջ Գալիլէոս բնական օրէնք մը
գուշակեց հաւատատեաւ, որուն մէկսութիւնն իւր

Հմտութեանն ու ջանից գլխաւոր գործն ըստ
պյունէհեաւ, զդր արդեամբք իսկ լուծեց լիովին
եւ կատարեալապէն Այսպէս սոյն այս ձօնացողութեան ու քայլ վայր անենանակ տառկայս մըն
էր տոփորական մասց, տիրող մանկան գիտու-
թեանց շալին մէջ եղաւ մանապարհացց մը
մենանոց գիտականին հանձրութեան:

Ճօճանակը ժամացուցին համար անհրաժեշտ է հարկաւոր և իրեն ճօճան հսկուառ պետք է անթեան համար, եթէ շատ վեր քարձուի: Վասն զի ճօճանակ, խորաչափ կամ նման գործիք մը եթէ մանաւոր մղմանը կամ ընդհարմանմէ շարժման մէջ դրսի, յայտնի է մէջ կերպ եւ կը կարմի շարժման տերութիւնը՝ մինչ չեւ որ նորէն իւր անշարժ լիճակին դառնայ: Իսկ ճանանդ անփոփոք կը նայ, որովհետեւ որպատ որ ընթացքը կարծատեւ ըլլայ՝ նոյնչափ արագ կը շարժի ճօճանակը: Սյոյն կարեւոր մասն ժամացուցին կապելով անկէ շարունակ կը մոռի, որով եւ միշտ շարժման մէջ կը լլայ եւ փոխադարձաբար ժամացուցին ընթացքը կանոնաւոր լութեան վրայ կ'աղդէ զգալապէս: Անկարելի է պասակը որ ժամացուցին ամէն ժամանակ հաւասարազօր մղանի տայ ճօճանակին: անոր համար ալ ճօճանակին ընթացքը հաւասարաչափ երկայն չի, թէեւ հսկուառ ժամանէիք մէջ կը լլայ՝ ճօճանակին որպատ որ երկայն ըլլայ առանցքը կամ պանը, նոյնչափ ալ շնդդահակապօջն միջոցի մէջ կը կատարէ իւր ընթացքը եւ երկրադադցն ժամանակ կ'ընէ: Կատէ գրիմէ ամէն մնադ գիտէ թէ ճօճանակաւոր ժամացուցին ընթացքը կը մեղմի եթէ թուացյուց իւր հաստատուի, եւ կը զօրանայ՝ եթէ բարձրագրի պնդուի:

Գալիքը ու վայրկեաններ եւ մանր ժամանակամիջոցներ չափելու համար կը դորսածէր ճօնանակն առանց ուրիշ կազմանց ։ Խոկ ճօնանակն առուաւոր ժամացուցին հետ միացնողն եղաւ Հռչակաւոր Հռջանացին՝ Հայկէնս (Hagheens) ուսողագէալը ։ Այս ժամանակէն ի վեր ծանրոցաւոր ժամացոցներն իրենց գլխաւոր մասամիջն սկսան յօթնուիլ եւ հետեւորդ կատարելագործութիւններ երիբորդ կարգի բաներ էին լոկ ։ Ճօնանակը գտնուելին ետքն ալ տակաւն եւ գլխաւորպար ի վեցքան անգ ճօնանակաւոր ժամացոցները կը շինուէն առանցքով մը, որ շատ մ'անտեղութեանց աղիկը ըստով ։ առ ասկաւ ասկաւ թողին ի մի կողմն եւ մանդղիացին Հոոկ (Hoock) ։ Նարեկ խարիսխը իր 1650ին, որ առանցքն թերութիւնքը լացընելով՝ նոր առաւելութեանց այ եղաւ միոց մը

ხისძნელთამსხრეობით გარეთ ქცელებულ კეტაამ კასთარებულად იყრდნობ წარმანი, որ თავაկასին გაյ-
սօր ի գործ ასილებას է ჯეახვასა: Զღანღამ ჭავბა-
ნაშვილანსხერო: Հაմარ կაմ რაզմამზի ժამ-
ფიუტები, որոնցից ჩარჩოւ առաւել გვიკომიტების
կը պահაնջოւիք քան թէ տանց կամ գրպանի
սოվորების ժամանցეցնებէ: Բայց այս տեսակ ժա-
մանցებնეրու համար անհარժեხու հაրգաւոր է
Հაւասարութեան միջը մը ընդդէմ այս փախ-
խութեանց, զոր յառաջ կը բრէ բարեխառ-
ութեան անմօրինական թիւնը ճօճանակին ե-
խանութեան վրայ: Ծանօթ է թէ ամէն մարմին
մանաւանդ մետաղնეրը շეրմութեան ազգեցո-
թեամբ կը տարածուին եւ ցրտութեամբ կ ամ-
փոփոքին: Այս երկու համառակ ազգեցութեամբ
միნչնეց ժամանցეցն հարի է թէ գարնան
ասեბն կամ աման միջը միջը մէջ հանդա- քավ-
քան զի այս վիճակին մէջ աւելի երկայն է ճօ-
ճանակը քան թէ Հակառակ պարագայից մէջ:
Անոր համაր աշխարხակի ժամանցეցներուն ճօճա-
նակին բռնը կը շնորհ իմշ փայտէ: որովհե-
տեւ փայտն երկնալուն եւ կարծնալու փոխի-
մանն այնչափ եნթակայ չէ: Բայց գդրախտաբար
փայտն ալ խոնաւ կամ ըլր օդի մէջ կու- պա-
կամ կը նուազի: Արդ՝ փայտն այս փոխիմու-
թեան խոնա զգալի ընելու համար՝ շესრուի
կարծր երեխափայտը կամ որիշ կարծրა-
գոյն տեսակ մը, որի ինզ կամ շնարակով
կ'օծն է Սամայն ակցյառին է թէ այս միջոցով
ալ ճօճանակին երկնալուն կամ կարծնալուն
թիւրութիւնը բոլորովին չի բարձուիք, այլ միայն
կը նուազի փոքր իւ իւ: Այս փոփոխման առջեւն
առնելու համար միակ միջոցն է փոխական- ու-
ու ճօճանակ ըստաւծքը, որուն սկիզբն հիմնաւծ է
զանազան մետաղներու անհաւասար տարածու-
թեան վրայ: Գիտանք զոր օրինակ թէ զինու-
քբեմէ կրկնապատիկ կը տարածի եւ կ'ամսա-
քան զպոպատը: Այս ծանօթ ասութեամիւն
ի ձեռն առեալ՝ զնիք եւ պաղպատեայ բազմա-
թիւ ձուլերէ ցրութիւն մը հաստատեցին, յա-
ռում պազպատը վար կը ձեռի եւ զինկը վիր կը
տառածուի:

(*ξ-ρ-η-ίτιθ.*)

Հ. Յ. ԹՈՒԻՆԻԿԵԼԻՆ

